

## ԱՐԾԱԿ ԶՈՒԱՆԵԱՆ

Վեմիտիկ, 29 Յունիս 07

Սիրելի Հ. Ներսես,

Զավաթեամ չուռ պիտի զայ. խնդրեմ ուշադրութիւն գելիք, Շատ պիտի ախորժիս ընկերութեէտ.

Հ. Ա. Տ. Աւագաւան

Ես Պ. Զավանեանը հարեւանցի տեսած էի պատիկութեանս ատեն երբ Փարիզ երթալու համար վենետիկէն անցաւ. Երեւակայութեանս մէջ իրմէ ուրիշ բան չէր մնացած, բայց եթէ առատագեղ գանգուրներու գէց մը, որոնց շագանակի բաց գոյնը այս բարտը առնելուս մտքիս մէջ արթընցաւ Յետոյ իր մէկ բանի ոստանաւորները կարդացի, ու այն ատեն այն գանգուրները գարգմանակի մը փետորներու պէս եկան ինծի, և իսկոյն Պ. Զավանեան մտքիս մէջ հակայի համեմատութիւններ առաւ, Արեմն և յարգանը, և հաճոյքի զգացութերով ամպամած էի, երբ թէրմինիի սալարկներու վրայ կը սպասէի շեշտընթացին որ վենետիկէն պիտի զար: Ու մինչ ես կ'որոճայի ինչ խօսքերով ձեռքը թօթվել, Պ. Զավանեան ժպիտով մը իմ կողմու ուղղուեցաւ, և ես սկսայ... ժպիտով մը:

Ինձն կ'ընկերէր կոմիտաս Վ. որ տարիներէ ի վեր մեր գիւղական երգերը ձայնագրելու գաշնակաւոր պարագը դրած է իր վրայ: Յուսամ որ ինծի պիտի ներէ ինք, եթէ իր թէնորի գեղեցիկ ձայնը մարեմ Արշակի բով, ինչպէս ինք կը կոչէր ընտաներար Պ. Զավանեանը:

Ինչ որ այս անգամ տպաւորութիւն ըցաւ վրաս Պ. Զավանեանէն, Հրապարակագրի, Հրապարակախօսի լայն, համարձակ ճակատ մըն էր, և նուրբ, զգայնուտ, գիտակցորէն ինքնարաւի ժպիտով զուարթացած երկու նայուածքներ:

Կը պակսէր իր մազգերու գարգմանակը և իր հսկայի հասակը:

Հիմայ տողուած կառքերու առջեւէն կ'անցնինք, հեղելով պանդոկներու անունները: Հայ գրագէտի յարմար պանդոկ մը, անդրագարձուց Պ. Զավանեան, ակնարկելով մեր գրիներու քանկներուն: Երեքս աւ ինստացինք: Էցուկրիտօր, - վեհափառութեանց համար է: - Թոերինամբրալ, - կեղրոնին հեռու է: - Օրել տ'Օրիան, - կեցանք. կարծես հայերէն բառ մը լրսած ըլլայինք: Արեւելեան պանդոկ, մարդու միշտ տարտամ յոյսը կ'ունենայ հայրենացի մը, թերեւս ծանօթի մը հանդիպելու հոն. գէթ ծառայութիւնը աւելի վարժ կ'ըլլայ արեւելեան ճաշակներու: Հուսկ՝ հաճելի է հայու մը ըլլալ Արեւմուտք և բնակիլ Արեւելը մէջ:

Առաջին անգամն ըլլալով որ Հոսոմը կ'այցելէր, Պ. Զավանեան չէր կրնար զսպել յուզութիւնը որ կը յորդէին կուրծքին տակ: Օգստոսի Հոռոմ, Լեւոն Փ. ի Հոռոմ, Վիկտոր Խմանհուէլի Հոռոմ, Երեքն ալ, անուի իւրաքանչիւր հոլովելուն, կ'անցնէին առջեւէն, իրական, շօշափելի, իրար զիրար մղելով, իրարու յաջորդելով, իրարու վրայ բարդուելով: Ու ինք կը ճանչնար երեքն ալ, իրենց յաղթութիւններովը, իրենց ճգնաժամերովը, իրենց արուեստներովը, իրենց ամրող քաղաքակարթութեամբը: Թերեւս այս նոր ազգեց ցութեանց տակ ինք աւելի պերճախօս երեցաւ ինծի, որովհետեւ չկրցայ չհիանալ իր խօսուածքին մէջ այն յատակ, այն վազուկ, ու ազինի հայերէնը՝ զոր այնքան գէշ կը խօսին ոռւսահայ ինտէյիշնենները: Ես հանրակառերու ու ամրոխին խլացողիչ աղմուկը արգելը չեղատ դարձեալ որ զզայի իր հայերէնին մէջ Փրանսերէնի շեշտ մը, որ յատակ կը հնչէր մանաւանդ իւրաքանչիւր պարբերութեանց վերջը, - իրբ թէ սրահի մը մէջ, ոգեւորուած իր բանաստեղի ափւնովը, իր հայրենասէր գործիչի ափւնովը, եւրոպացիներու զիմաց բանախօսութիւն մը արտասանէր, ճանչնելու համար հայկական արուեստը, հանչնելու համար հայկական ափրցնելու հայերը: Փարիզու մէջ իր երկարամեայ

բնակութեան մէկ բնական հետեւանցը զըստայ ես այս շեշտը, որ կարեւոր ալ է թերեւս մեր լեզուի խստութիւնը մեղմելու համար:

Իր հայերէնը զազրեցաւ Արեւելեան Պանդոկի դրան առջեւ, աեղիք տալու համար Քրանսերէն խօսակցութեան որ բացուեցաւ իր և պանդոկապետին միջեւ: Յետոյ ազնիւ խոսլացին ինծի հարցուց թէ Պարոնը Ֆրանսացք՝ էր: — Ա՛չ, Տէր, հայ գրագէտ մըն է, պատասխան տուի: Երրէ՞ր խոսլացիի մը չեմ հանդիպած՝ որ Ֆրանսերէնը այսբան լաւ խօսէր, գուեց զարմացմամբ զուարթ պանդոկապետը:

Ժամ մը վերջ Ա. Պատրոսն էինը և ճիշդ Միքել Անձէլոյի Գրութեանը դիմաց, ինչ ազգեցութիւն պիտի ընէր իմ բանասիեղծ արուեստագէտ ուղեկցիս վրայ մարմարի այս կտորը որ Կ'անօսրանայ, կը ծալուի, կը խորշուի, կազմելու համար այս ազնուականութիւնը որ պիտի խոռվի և պարզ պիտի մնայ, այս փափկութիւնը որ նիւթէ պիտի շինուի և աննիւթիւն պիտի մօտենայ: Քառորդ մը կեցանը անշշուկ, անթարթ, կը նայէինը միայն: Զմայլելի՛, ընդհատեց լուսիթիւնը Պ. Զօպանեան: Յետոյ նոյն քառորդները կեցանը և նոյն զմայլելի հառաչը լսեցինք Պողիչէլլի գլուխներուն դիմաց, Ռաֆայէլի այլակերպութեան դիմաց, Լայոկոնի դիմաց, Գեղատեսիլ Ապողոնի դիմաց:

Զմայլելին Կ'երեւի թէ Պ. Զօպանեանի նախինստրած հիացման ժեւն է. և ինչ Կ'ընէ մարդս և ինչ Կ'ընեն անոնք որ հատորներ զրած են այս հրաշակերտներուն վրայ, — զմայլիւ:

Վատիկանի արձաններու սրաշներուն մէջ, մողերնիս լեցուն Ապողոններով, մողեր էինց իրական կեանքը: Այս եւ լիւան զաշտերէն դուրս ելենուս պէս, շրջապատուած գտանք զմեզ կազերով, կոյրերով, ձեռնատներով, ցնցոտիներով, Հրաշից պալատի մը ամրող ժողովուրդով: Զեռքեր որ Կ'երկնային, ամէն ուղղութեամբ, նայուածքներ որ կը հայցէին՝ ամէն արտայատութեամբ, թերան-

ներ որ կը խնդրէին՝ աղաշանքի ձեւերուն ամէն տեսակներովը: Երկու աղջիկ՝ մեխակի երկու ծաղիկ երկնցուցին: այս ընծայիկը համարձակութիւն կու տար իրենց մուրալու, առանց շատ նուաստացած բզգալու իրենք զիրենք: Պ. Զօպանեան ծաղիներէն մէկը առաւ, մտածելով թերեւս վիկոր Հիւկոյի թշուառներու ֆանթինի մը վրայ:

Ողորմութիւն խնդրելու այս կերպը ինծի շատ հաճոյ անցաւ: Արուեստգիտական էր, դասական և աւելի քան աղջկ կը շրջանակուէր Հոռմի պէս գեղարուստներու քաղաքի մը մէջ: Երբ ես Զօպանեան կապիտոլիոնի բով թողուցի, ձեռքին մէջ զեռ ունէր մեխակին բոյը և գիտակցու թեանը մէջ գոկունակութիւնը:

Նոյն իրիկուն թորկէզիան Վիլլային մէջ զարձեալ հանդիպեցանց իրարու մեր վազուի արշաւանքներու ծրագրին վրայ խորհելու համար: Տրտունչ յայտնեց թէ ալ բան չէր ուզեր տեսնել, այնքան գլուխը լեցուն էր ձեւերով որ իրար զիրար կը ճնշէին, կը ճրէին, կը վանէին: Փափացեցաւ նոյն իսկ ուրիշ կարգի գրազութեարուներու մէջ ունեցած տպաւորութիւններէն կէս մը մեղմելու, աւրելու, մոռնալու, միւս կէսը ամրող պահելու համար:

Կէտէի և վիկոր Հիւկոյի յուշարձաններով զարդարուած այս ծառուցիններուն մէջ, խտալական երաժշտութեամբ լեցուն այս մմոնլորտին մէջ, խօսակցութիւննիս բնականարար զժուարաւ կը շնչէր գրականութենէ և բարձր ընկերութեան կեանքէն: Եւ այս վայրկեաններուն Պ. Զօպանեան աւելի կը ցուցադրէր ինց զինք քան իր ամրող գրականութեանը մէջ: Պիրեբերու մէջ բացակայ են ձայնի ելեւէշները, նայուածքներու արտայատութիւնը, ձեռքերու կենդանութիւնը, և այս բոլորը գրուածքի մը համար այն են՝ ինչ որ է թատերաբեմի մը հանգերձանքը ողբերգութեան մը, կատակերգութեան մը, երգախաղի մը համար: Եւ ես առիթ ունեցայ ընկերութեան մէջ ալ ճանշնալու այս հոգին որուն հիմայ կը հանդիպիմ միեր-

րուածներու հատորին մէջ շատ խնամուս հրատարակութիւն մը , չնորհիւ դասիթ Աւան իւզրաշեանի անվերապահ առատաձեռնութեանը :

Բնուրովին արուեստագէտի խառնուածք մըն է , նուրբ , զգայուն , հնտամուտ գեղեցիկ ձեւերու Տրամադրութիւնները իր մէջ թիշ անգամ ժայթբող , բուռն , արիւնալից , աւիշնալից ձեւերու տակ կ'արտայայտուին : Իր մէջ բանը՝ չափազանց զօրաւոր , բոլորովին տէրն է դարձեր իր տրամադրութիւններուն : Հետամուտ եղած է տիեզերական կեանքի , աշխարհահայեցողութեանց , զորս ուսումնասիրած է մանաւանդ ֆրանսական հեղինակներու վրայ : Քիչ մը իմաստասէր՝ հակամէտ է իր տեսութեանց մէջ , իր զգացութենքրուն մէջ , իր տրամադրութիւններուն մէջ զիւրաւ ընդհանրանալու , ծաւալելու , համայնք ընդզըրկելու Ասկից ներկուու արտայայտութեան մը պակասութիւնը , որովհետեւ խառնուածք մը , որքան ալ ներկուո՞ւ երրշատ կը տարածուի , ջիղերը կը տկարանան և գոյնը կը կորսուի , միայն թէ փայլուն զօրութիւն մը , անհասանելի զօրութիւն մը չըլլայ , ինչպէս է լոյսը որ գոյն կու տայ բոլոր գոյններուն : Ամենէն ծաւալուն իրերն անգամ , ինչպէս ջուրը , ինչպէս օգր , զգալի ըլլալու համար , գոյն մը առնելու համար , աստիճան մը խտութեան կը կարօտին : Յետոյ տրամադրութիւնները իր բով չեն կրնար չափազանց բարգուիլ , խանալ , ինչպէս ելեքտրական բարդի մը մէջ : Անոնք անդադար վանուած են , չէզուցացած , տկարացած , կեանքի ուրիշ շատ տեսութիւններով , երեսութիւններով , օրէնքներով , կովմերով ու ոչընչի մեծ դատարկութեամբք : Իր միացը՝ ինչպէս կ'երեւի , ընդունակ չէ սեւեռումներ ունենալու , և առանց ասոր տրամադրութիւնները խառնուածքի մը մէջ չեն խտանար : Շատ տեսակ մտածութերու , զգացութենքրու մէջ ցրուելու այս տրամադրութիւնը՝ յառաջ բերած է տեսակ մը ցնցութենքր որ ջիղերը կը յոզնեցնեն , կը թմրեցնեն , և մղաւանչային կը դառնան

երբ մանաւանդ ոչընչին մէջ կը շարժին , Ոչընչի անսահման ունայնութիւնը ուրիշ մէկ բանով չինորիգոնովիր , չինպատակովիր , բայց եթէ գիտակցութեամբք , զոյտութեան կոփուզը , եսովը՝ որով կը զգայ ամբողջ տիեզերքը : Զօպանեանի եսը կեանքի և տիեզերաց երեւոյթներու հանդէպ աւելի հակամէտ է նուրբ , փափուկ զգացութենքրու ունենալու , զորս կը մարթացնէ իր նախընորած ձեւերուն տակ , հաւասարապէս նուրբ , փափուկ : Իր ոտանաւորն ներու մերենական կազմութիւնը մերթ շատ որոշ լըրոնթ որ իիլի վրայ մտածել կու տան , միշտ պառնասականներուն , և շատ թիչ անգամ անկապաշտներուն : Իրենց ամբողջութեանը մէջ , փափկակազմ , բարեձեւ , իտէալիականացած , սակաւարին , կը յիշեցնեն նաեւ Պոթիչէլլի զուրփները՝ զորս պատկերներու վրայ այնքան դիտած է իր տղայութեան ատեն և որոնց սկըզբնացիններուն հանդէպ այնքան զմայլեցաւ Ակրատիան մատրան մէջ : Տրամադրութեան այս ընդհանուր պարունակէն դուրս կը նեայ Մայր Հայատուանին որ իր գեղցիկ ձեւերուն տակ ամբողջ ժողովրդեան մը դարաւոր յոյսերն ու ցաւերը կը ծածկէ և կ'արտայայտէ , և զոր ուրիշ բանի հետ շեմ կրնար բաղդատե՞ւ րայց եթէ Միքել Անձէլոյի Գրուրեանի , խոռված ու պարզ , վհատած ու վեճ , նիւթեղէն և անիւթ :

Նոյն օրը իրմէ բաժնուեցայ այս տպաւորութեանց տակ . զիւեցի նոյն իսկ որ Պ . Զօպանեան բացի եւնեն , անձիք գոյութեան կոիւնեն ոչ մէկ սեւեռումի վրայ խարսիուած չէ . կրնայ շարժիլ , յառաջադիմել , բայց երբէց առանց նշմարած ըլլալու , աւելի մեծ հարկ մը և աւելի կատարեալ ձեւեր : Եւ թիրեւա քաղաքականութեան , գիտութեան և գեղարուեստի մասին իր ըմբռնութենքն շատերը փոխած է կամ ընդ հուպ պիտի փոխէ :

Հ. Ն. Աւորուան